

Երանելոյն տեառն սրբոյն Կիւրդի եպիսկոպոսի Աղեքսանդրացւոյ գիրքս որ անուանի
ԳԱՆՉՈՒՑ

Օգնեա ինձ Սուրբ Հոգի Աստուած ճշմարիս

Ոչ ի փոքրուսս մեզ հանդես ճեպիլ պարտէ զորք որ անդ հաւանեցուցանէ զմեզ Որ ջանասէր եղայր մեր Նեսեսինէ քան զի զինչ արդէօք եղիցի սոսա դժուարահաս եւ դժուարըմբոնումն եւ ոչ յոյժ յատուկ ասի պատմելու որպէս յաղազ Սրբոյ Երրորդութիւնն անմոլար տեսութիւնն եւ առ ի բամբասանաց ոչ ուստէք ունել քանզի նուրբէ եւ յաւես զի տկարագոյնք յոյժ մարդոյ մտածութիւնն եւ անզօր լեզուն Եթի հազիւ զորք ի ձերին ունիցի մեկնել կարացելու Դժուարաց գիւտէ ճշմարտութեան գեղեցկութիւնն եւ ոչ բազմաց առ ի բացումն բնաւորելու այլ միայն որոյ բարեաւ եւ անդաւածանող բարոյ իւրի հետազուտնն եւ խուզենն զնա որպէս զգանձ ինչ երկնաւոր զի եւ հանդիպեալք վայելչարարութիւնն աշազդ զոր տեսանկրդն եւ ականջազդ զոր լսէքդ Սակայն ոչ դանդաղելի առ ի ձեռնարկելու այլ ի նա դնելով զոյս ի Քրիստոս Եւ ի գերազոյն քան զգօրութիւն հպեցուք ջան զի ընդ մեզ եղիցի եւ ձեռնատու լիցի Հոգուն լուսաւորուք ի ճշտութեան գիւտ առանց երկրայութեան հաւատացեալք ի դէպէ մեզ ասել թէ Տէք Յիսուս եւ ասէմք ամենայն իրօք Հոգուն Սրբով բանզի սս Պողոս ասէ ոչ որ կարէ ասել թէ Տէք Յիսուս եթէ ոչ Հոգուն Սրբով Բայց վասն զի ումանք Բեկեղկուլաւ ոչ ամաշեն ասէլ նզովել զի հաւատուն Եեւ զԱստուածայինս գրեալս որպէս իւրեանց թուկսի հրապուրացուցանելս եւ հոգուն բանից յիւրեանց կամաց նախադասեն շարժումն եւզնօնն նոցա Վեառն ուրացեալք որպէս եւ զրեալք կարեւոր համանգամայն եւ պիտանի եւ վայելուչ համարեցայ ըստ քոյոդ յուշ առնելոյ եւ յորդորելոյ զմեզ եղայր եկեղեցու մանկանց ի հանդերձեալն օգտակարութեան հիմն յօրինել զբանսս Եեւ իւրաքանչիւր ինչ առ ի նոցանէ անզիր եղելոյ եւ շարժեցելոյ զի վարկանիմ ասել զոր ինչ վարկանիմ առ ի յօրտակարութիւն լինել որոց հանդիպին ոչ փոքր ինչք քան զի բազմադրուեալք եւ բազմապատկերն զի սս ասացարուք Արիոսի Եւ նումիոսի աղանդրոյն մոլորութիւն զանազանապէս ճշմարտութեան կերպարարնին ձեւ որպէս ի կանայս վարձկանքն զոր յիրին ամօթոյ շարաչար մտածութեամբ ճարտարութեամբ ապականեն պաճուճելով ուսկէ հուրս եւ այլովք զարդուք յաւելուածովք վայելչագոյն ցուցանէ տեսուղացն զկրուտստ ըստ օրինակի վարկանիմ զաստակիչ ձայնս օտարափառացն զբարեպաշտութեանն ցուցանէլ զգեղեցկութիւնն եւ զգշմարտութեան բանիք ծաղկացուցանել փորձելով եւ ոչ ուրեք երկնեն զգշմարտութիւնն այլ ի ներքուստ կուսէ ծաղկեալու ունի զար ի սատանայէ զպատրանս այլ որք արթնութեամբ ըստ անցողութեան բնականի պրս պլունին զմիտս առ ի նոցանէն բանիք ոչ ըմբռնի իսկ զարդարեւ առողջ հաւատն հզօրապէս ունելով յանձինս իւրեանց բարեբանեն ասելով Աւրինեալք Տէք որ ոչ ես զմեզ յորս ատամանց նոցաք

Արդ կամել եւ մեզ զորս ի յուտումնասիրութեան միահամուր թերել զգտմունս եւ շփոթմամբ ոչ ուրեք դնել զբանս այս յաւետ բարուք ընտրութեամբ ի վեր իւրաքանչիւրում զի յոյն զբնութիւն ունելով յայտնել քան զի սս բարուք ի տեսութիւն եւ յստակագոյնն ի սիրողացն լսելիս եղիցի գիտութիւն զրեցելացն Գանձէ անուն զրոց բազում ինչ ունելով Աստուածայնոցն տեսութեանց գանձել յինքն բազմութիւնն թէպէտ եւ տրուպ ումանքեմք մեր եւ առ ի կարողութիւն ի մնալ ինչ ոչ երազ նք ի վեր կացցէ զշնորհն զամենայն ամցնց հարատապէս բաշխելով Քրիստոսի այց զիտել պարտէ հանդիսացելոցն զի շարագրեալք ըստ ենթակարգեցելոցն նախադրութեանց որոց ի զիրս ասեն զլուկի զի ի ներքս պարունակէ զիւրաքանչիւր ուրուք բազում ինչ առ յարձակեցուցանելով զտեսութեանցն դիտումն ի ձեռն շրջակայութեանց եւ ընթացից պարունակումն ելանելով միտս եւ զրեալք միայն զգլիոցն շրջագայիւր զրուցն կարգ եւ զիտեեւելսն նոցա կարգել ոճով ենթագրութեամբ Բայց ի թիւս ոչ ունի որպէս զի պարունակութեանցն խորհրդոյ պարտուք եւ ի նոցայն ընթանալ դիտումն

Այս ինչէ ի զիրս այսմիկ

և Յաղազ անեղութեան եւ եղելութեան յորում թէ վեհագոյն եւ արժանաւորագոյն բանիւ Հայր կոչեալ զԱստուած քան թէ անեղութիւն

և Թէտ անեղութիւն ոչէ էութիւնն այլ էոթեան նշանակն

և ԱՄ թէտ անեղութիւն էութիւնն այլ միայն զոյն երանիլ Աստուծոյ զոլ նշանակել

և Առ այնոսիկ որ ասեն թէ երբեմն յորժամ ոչ էր Որդի ընտրութիւնք խորհրդոյ եւ իմացմանց կազմութիւնք վկայութեանց իսկ ժողովելն յամցնց թէ մշտնչենաւորէ Բանն Աստուծոյ